

ԲԱՐԻ ԴԻՒԱՆԱԳԻՏԸ



ՄԿՐՏԻՉ ԱՃԵՄԵԱՆ



ԱՄԻՐՅԱՆԵՐՈՒ սերունդ հարազատ՝
Փառքի դափնիներ ծածկին իմ ճակատ։
Դիւանագէտի ասպարէզ երկայն
Բոլորած եմ ես՝ գրպաններս ունայն։

Իրաւ՝ անկրուտի
Ապրած եմ յանախ։
Թէ բաղդը ժպտի՝
Կեանք վարեմ ուրախ։

Զերմեւանդ սրտի՝ վեհ բարերարի
Իմ կեսանք է ամբողջ օրինակ բարի։
Ազգ, եկեղեցի այսպէս լաւ հոգամ
Որ կը զարմանայ Պատրիարքն անզամ։
Փառք քեզ, փառք քեզ Տէր։
Ա՛ բաղդն է ժպտեր,
Սեղման ալ պարարտ
Կեանք վարեմ հանդարար։

Պատուանշամներս ոսկի աղամանդ
Կ'ապացուցանեն իմ բարձր տաղմանդ
Որ երկու տերանց՝ ննարքով ճարտար
Ես կը ծառայեմ հաւատարմաբար։

Է՞ն եթէ երեք
Մարդկօրէն մեղայ,
Զիս մի՛ մեղադրէք
Զի չեմ աբեղայ։

Տէրտէր, տիրացու, ժամկոչ ու տնտես
Իրիկուն առտու պակաս չեն տնէս։
Ծնունդին Զատկին ծեռքերս համբուրեն
Ու զիս յարգելով պաշտեն կուրօրէն
Իբրեւ ճշմարիտ
Անկեղծ ազգասէր։
Ո՞քան բարեմիտ
Մարդիկ են, ով Տէր։

Մերկ ու անօթի որբերուն գամգատ
Յուզէ զիս, սակայն ես ալ եմ աղքատ,
Ու երբ վաշխառուն՝ տիտղոսի փոխան
Ինձի կը սարք շէն ու ճոխ սեղան,
Արցունքըս քամեմ
Ու սիրտ ցաւագին՝
Համբանեա խըմեմ
Կենացն իմ ազգին։

Սիրտըս գըրաւեց մէկ բամբիշ աղլոր,
Բայց ծուռ չի մեկնէք, կ'աղաչեմ, թէ որ
Գընահատելով ծոցիկը շուշան՝
Իր կուրծքէն կախեմ ոսկեղող նշան։
Փառք քեզ, Տէր Աստուած,
Թէալէտ ծերացած՝
Բայց սիրով փափուկ
Դիու սիրտս է տաքուկ։

16 Հոկտեմբ. 1899 ՄԿՐՏԻՉ ԱՃԵՄԵԱՆ



ԾԱՆ. ԽՄԲ. — Մ. — Ռափ. Վարժարամի թափ
Կիմ աշակերտ ամուամի բաթաստեղծիմ սերկայ
ոտամաւորմ ու լուսամկարը մուիրից իր ազգին
դուստը. Մեր խորիմ շնորհակալութիւնները։

Ա Զ Ո Լ Ո Յ Ց

Արեւելեան որպէս բամբիշ հեշտասէր
Արքունիքէդ վար կը նայիս, Աղոլոյ,
Ու բարտիներն հովահարող նաժիշտաներ
Ինձ կը բերեն հովիտներէդ զեփիւռներ։

Քորնարցի արաբական բուրումներն
Երկընքիդ մէջ կը ցընորին բեւրեղեայ.
Բըլուրներդ են կարծես զըմրուխտ դահլիճներ
Երենց հըպարտ նոճի-սիւնով հընամեայ։

Ո՞քան արուեստ աղնըւորէն կը շրջին
Նըրբամարմին կամարներուդ եղերքին,
Ես կը աեսնեմ գեղեցկութիւնդ վաղեմի
Լուսափրփուր մարմարներուդ ճակատին։

Հըրաշագործ որ այն ձեռքերն հիւսեցին
Պալատներուդ բիւր ժանեակներն քարեղէն,
Ո՞ր արեւուն շողերն հազար դոյն ալւին
Յած ու սիրուն հովոցներուդ կըտուրին։

Լոյն առաջանակինթ մըշուշով
Փողոցներուդ մէջէն կ'անցնի սարսուագին,
Անքան աենչով կու գայ ամէն օր արփին
Որ համբոյրովն երկու այսերըդ կ'այրին։

Հազարաւոր բանաստեղծներ սիրեցին
Ցընորական գեղեցկութեանդ մեղեդին,
Բայց իմ սէրն է արեւելեան ուրիշ սէր
Ինչպէս հեռուն բոցավառուող մէր արփին։

Ագուստ, 27 Օգոստոս 1931

Հ. ՎԱՀԱՆ ՑՈՎՃԱՆԿՍԵԱՆ



Հեռուն փոռուած հայելոյն մէջ դաշտերուն
Կը ցոլանաս ինչպէս հելլէն գիցուհի,
Ճաճանչաւուխտ թագ մը գըրած քո գըլիսուն
Նըման ես դու արեւելեան լուսնակի։

Ա՛հ կ'ուզէի ըլլալ ճարտար նըկարիչ
Դէմքըդ չըքնալ քաշել սըրտիս պատառին,
Պարտէցներուդ բուրումներով ըզդըլիսէ
Եւ գինովալ մուացումովն աշխարհին։

Գըրգուանքով լի ճանապարհներդ հիւրընկալ
Ամէն կողմէն գուն կ'երկարիս եկուորին.
Քանի խըռով սըրտեր եկան մենանալ
Քու բանասենց նոճիներուդ լուռ շուքին։

Երբ կը բանաս լուսամուտներդ երազուն
Համբոյրին մէջ մէլամաղձոս բաղեղին,
Ես կը լըսեմ այնաեղ իսուքէր մը թագուն
Վարդերու մէջ գիւթանքներու քաղաքին։

Ահա կու գայ հուրիներուդ ձայնն անոյշ.
Հովիսներէն կ'արձագանդէն նայատներ,
Ու սըրտէ սիրտ զայն կը տանի հովի ըզդոյշ...
Ծաղկաբուրուած զերդ մայիսեան ճաճանչներ։